

ՊԱՏՄԱԿԱՆ

ԽԻՐՈԷԴ ՖԱԼԻԼԻ (Pella) ՎԱՆՔԻՆ,
ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ
ՆՈՐԱԳԻՒՏ ԱԽԵՐԱԿՆԵՐԸ
(Ե. ԿԱՄ Զ. ԴԱՐ)

(Նար. «Սին» 1934 էջ 114 էն վերջ)

Դ. ՇԵՆՔԵՐԸ

Շէնքերը՝ որոնց նպատակին և յատակագիծին մինչեւ հիմակ ծանօթացած հնգամաւաթիւ են և շատ գէշ պահպանուած։ Անոնց ամենէն կարեւորն է Պազիլիքան։ Այս եկեղեցին՝ Շումաքէրի Pellaին մէջ, ունի յատակագիծի մէկ քանի սխալներ։ Առոր պատճառն է հաւանաբար փլած պատերուն չեղջակոյտը որ այն ատեն արգելք կ'ըլլար։ բայց գիւղացիները լաւ կերպով մաքրեցին և յատակագիծը յայտնի եղած է։ Եկեղեցին եռաթեւ Պազիլիքա մէկ երեք կողակներով։ կը պարունակէ երեք դաներ արեւմտեան ծայրը և հաւանաբար հիւսիսային եւ հարաւային խւրաքանչիւր կողմերը երկու, թէև միայն այս երկութիւ մասին ստոյգ հետքեր մնացած են։ Ստուգիւ չորրորդ հիւսիսային թեւ չկայ, ինչպէս ցոյց կուտայ Շումաքէրի յատակագիծը։ Անոր կողմէ ցոյց տրուած արեւմտեան գաւիթին հետքը գտնուած չէ։ Շէնքին հարաւը կայ երկար ուղղանկիւն գաւիթ մը՝ մտած արեւելքէն և արեւմուտքէն, հարաւին վրայ

քեից՝ մի թռչունի կացից կախուած է բուրգառածեւ անօթ, որ երեւան է գալիս հայ հնագոյն և զուտ արեւելեան ծագում ունեցող աւետարանների մէջ։ վերևի տախտակի վերայ դրուած է եռոտանի աշտանակ, հաստ և վառուող մոմով։ Ճակատին նոնենու ճիւղերը փոռուած են աջ և ձախ, որ կացահարում են մի մի կաքաւ։

ԳԱՄԵԴԻՆ ՍՄԻՒՑՊՍ. ՅՈՎՈՒԺԵՍՆ (Հարումակելի)

գոնէ մէկ դուռով։ Ասոր հարաւը կայ ուրիշ երկար սենեակ մը արեւելեան ծայրը կողակով մը, որուն արեւմտեան պատը անյայտացած է։ Պատը բաժնելով այս երկու սենեակները կ'երկարին զէպի արեւմուտքար արտաքոյ քան եկեղեցւոյ արեւմտեան պատը եւ ունի դուռ մը այս երկութեան վրայ։ անստոյդ է թէ այս պատը որքան հեռու դէպի արեւմուտք չարունակուած է։ Բուն եկեղեցին բաժնուած է թեւերու սիւնաշարքով, հարաւային սալայատակին հիմերէն մասամբ տիսաննելի և սիւնաշարքին սիւներէն երկութիւն զիրքը և հիւսիսային սիւնաշարքին սիւնին միոյն դիրքը կարելի կ'ըլլայ զանազանել։

Եկեղեցին ունի մէկ արեւմտեան եւ մէկ հիւսիսային գաւիթ, որուն արեւմըտեանը խիստ կարեւոր է։ Ան մտած է լայն դուռով արեւմտեան պատին մէջ և հաւանաբար չըջապատուած է սիւնաշարքով։ բայց այս որոշ չէ։ Հիւսիսային գաւիթը անկանոն ձեւով է և չըջապատը ամբողջութեամբ հետեւելի չէ։ հարաւ արեւմտեան անկիւնը կայ լայն փոս մը, ձեւով ուղղանկիւն, որուն նպատակը անորոշ է։ լեցուն է ինկած քարերով։

Շէնքերուն որմազդութիւնը լաւ է, քարերը քառակուսի և լայն, շաղախը կատարելապէս թափած, հաւանաբար անձրիւէն։ Խոյակները բիւզանդական ձեւով եւ պատուանդանները Սոդիկեան։ Շէնքը արագօրէն քանդուած է, վասնզի շատ է մօտ գիւղին եւ յարմարազոյն քարահանք մը։ Հետաքրքրական պիտի ըլլայ հիւսիսային գաւիթի փոսին նպատակը զիտնալ և յատակագիծը հաւանաբար պիտի ամբողջանայ քիչ մը աւելի ուշադրութեամբ։ Եկեղեցին բիւզանդական չըջանի թուականին կը վերաբերի, հաւանաբար Ե. կամ Զ. դարուն։

Թատրոնը ճշգրիւն հաստատուած կը թուի Հովտին ծայրը փոքր աղբիւրին մօտ, Խիրպէղի հարաւային արեւելեան անկեան ստորոտը։ Ան քանդուած կը թուի, վասն զի գործնականապէս անճանաչելի է։ իրօք մենք չենք կրնար ճանչնալ մինչեւ որ յատակագիծը չտեսնենք։ այսինքն այն ատեն՝ երբ տղայ մը գաւաղանով կը հիտեւի պատին գծին եւ կը չինէ կոր զիծ մը, և յայտնի կ'ըլլայ որ ասոնք փոքր թատ-

րոնի մը մնացորդներն են: Իր հարտւային երեսը կը նայի զովտին վրայ թելլ - էլ - Հիւսնի ստորոտը: Թատերաբեմը տիրող ջութեամբ անյայտացած է: Պատին թանձրութեան մէջէն անցք մը կը տանի կիւսաշանտեկին չուրջը: Տեղոյն ստորերեկիայ շինուած քնիրը միայն տեսանելի են: Կակուզ կրաքարէ և լայն քարերէ շինուած են, չատ գէշ շաղախով: Արմագրութեան բարձրութիւնը կը մնայ երկու մեզը: Կը թուի թէ կործանուած է բիւզանդուկան շրջանին և շէնքին մէկ անկիւնը զոր Շումարէր տաճար կ'անուանէ, հաստատուած է թատրոնին շրջապատին վրայ: Շումարէրի կողմէն տաճար կոչուած մասին յատակադիրը չէ պատրաստուած: Գիրքը հարթ հոււսար տաճարի մ'է հիւսիսային արեւմուտքի և արեւելքի վրայ շրջապատուած բարձր հողերով, ստուար պատեր հարաւի կողմէն կը բանեն տաճարին: Այւանագարդ տեսակ մը կամակ մը կամարակապ սրահի աստիճաններով արեւմուտքէն կարելի է մօտենալ, անէկ ալ փոքրիկ շէնք մը որուզզանկիւն է և ամբողջութեամբ անյայտացած է. անոր հարաւային կողմը կայ տեսակ մը նեղ զաւիթ: Այւաները առատօքէն ցան ու ցիր եղած են, մասնաւորապէս տեղույն արեւմտեան ծայրը. 100էն 45 սմ. տրամագիծով շարտւած են. խոյակները Յանիական և Կորնիական են, սիւներն այնքան իրար խառնուած են որ զըժուար է որոշել խոյակները՝ որ պիտի յարմարին լայնկել սիւներուն: Երկու տարրեր ձեւերու սիւնի ստորեզրներ (plinth) զըտնուած են և երկու լաւ քանդակուած և լաւ պահպանուած դնոցներ (censoles): Հոն կան նաեւ քանի մը բորբոսուած կամարաքարեր, հաւանաբար արեւմտեան փոքր մուտքի կամարէն: Թէպէտե հոն որոշ ըստուգութիւն մը չկայ, շէնքը եկեղեցից գործածութեան համար փոխուած հեթանոսական շէնքի մը ընդհանուր տպաւորութիւնը կուտայ: Քանի մը փլատակներու վրայ Շումարէրի գտած աև ա խորհրդանշաները թերեւս կրնան տպացոյց նըկոտուիլ: Հիւսիսային կողմը կան լայնկեկ սիւներ՝ որ բանի մը չեն յարմարիր, զուցէ անոնք հեթանոսական շէնքին մասերն են, և մաս չեն կազմած եկեղեցիին: Կարեւոր շէնքերուն վերջինները Խիրպէղի վը-

րայ նայող Վատի-էլ-Թանթուրի հիւսիսային կողմին բլուրներու զառիվայրին վըրայ բարձրօրէն թառած են: Կը թուի թէ անոնք ունին վանական շէնքերու բազմամասնութիւն: Շրջապատուած են անոնք պատերով եւ երկու որոշ շէնքեր կան, որոնց մին է եկեղեցի մը: Շատ գէշ կերպով քանդուած է աս, ու որմազրութիւնն ոչ ուրեք երկու բարաշարէն աւելի բարձրութիւն ունի: Հոն նշաններ կան, եռակողակեանի մը արեւելեան ծայրին վրայ: կան հօն նաեւ երեք զուռներ արեւմտեան կողմը, և զուս մ'ալ հիւսիս: Արևմտեան ծայրին վրայ, բայց միայն դիմացի կեղրոնական զուռը ուղղանկիւն կամրակապ սրահ մ'է, սիւներով շրջապատուած: Թեւերը բամնուած են սիւնաշարքերով, որոնցմէ մնացած հետքն է միայն հիւսիսային սիւնաշարքին ծայրի արեւմտեան կողմի նմոցը. ասիկա տափառկ քուռակուսի սիւն մ'է, սրուն կողընթական խոյակը մինչեւ հիմակ կեցած է հօն: Առյակները ամէնքն ալ կորնթական ձեւ ունին, եւ կը թուին աւելի հին քան լայն ընդգարձակ պազիլիքայինները. Բայց եռակողակեան արեւելքի ծայրը նկատուած է աւելի յետին զարու զարգացում, այսինքն յետկոստանզինեան: Այս Ակեղեցիին կամարակապ սրահը անսովոր զիրք մը ունի, և զուցէ ո՛ւ և է զիտնական շկրնայ աւելի ճշգործն թուական որոշել: Հիւսիսային պատին դրան բարաւորները և կեղրոնական արեւմտեան զուռը մինչեւ հիմա կը մնան զրանցիններուն մօտ — մին լուսանկարուած է Շումարէրի կողմէն (տե՛ս Աbila-Pella և հիւսիսային Աճլուն, էջ 56): Հոն զոյութիւն չունի խաչակրաց զործը:

Շէնքերու բազկացութեան կողմի երկրորդ շէնքը կը մնայ եկեղեցիին հիւսիսային արեւելքը բլուրէն քիչ մը բարձր: Արեւմուտքի կողմէն անոր կրնանք մօտենալ սանդուղի խոյանքով մը. Երկու մնացորդներուն զագաթը: Հոն կը զանուի արեւմտեան զաւիթ մը սիւներու ընդգարձակ զոյգ մը, ունի երեք զուռներ: Ասիկա բաժնուած է երկայնատարած պատերով՝ երեք սիւնեակներու միջն: Որմազրութիւնը լաւ չէ, եւ պատերն ալ բարակ են: Արեւելեան պատը ամբողջապէս քանդուած է:

Շէնքերու բազկացութեան շուրջը մը

նացած աւերակներուն մէջ կայ սեղանի քարի մը կտորը և ճերմակ մարմարի սիւնի մը բռնը: Արաբական արդի շինուածք մը կը մթնցնէ եկեղեցին կամարակապ սըրաւահին հիւսիսայեն արեւելեան անկիւնը:

Հօն ամբողջութեան զիրքին վրայ ուշրէ չէնքեր չկան որոնց յատակալիքը շինել կարեի ըլլայ առանց նախնական մաքրութեան, բայց քանի մը դիրքեր արժանի են ծանօթագրութեան:

Թիլլ-էլ-Հիւսնի չէնքերը բաղմաթիւն են. ամէն կողմ կան դարատափի պատեր, և գագաթին վրայ ալ կը գտնուին զանազան կործանուած պատեր: Խոշոր մնացորդները հարաւային կողմը կը գտնուին, և աւելի մասնաւորապէս արեւմտեան կողմից առաջիվայրին վրայ, ուր զառիվայրը նուազ սեպաձեւ է քան միւս երեք կողմերը: Ասոնք կը թուին ըլլալ մասնաւորաւուներ, պատերը լաւ շինուած են, հակատամէջ սիւներու թեւ մը չորս կողմ ցըրուած է: Դրան ճանապարհ մը մինչեւ հիմակ թաղուած կը մնայ զրանդիին մօտ աւերուած զիճակով: Հօն աւելի նուազ քանդակեալ մասեր կան քան տաճարին տեղը, և չէնքերը նուազ պահանջկոտութիւն ունին: Գագաթը կան զանազան հիմնարկութիւններ՝ ամէնքն ալ խեղճ որմաղրութեամբ, երեք լայն, լաւ տաշուած քարեր, բարաւոր մը իրը կարեւոր, ասոնք չէնքին միակ ապացոյցն են:

Խիրպէղի մէջ հին աւերակները կեդրոնացած են արեւմուտքի զառիվայրին, հարաւի և արեւելքի վրայ եւ մասնաւորապէս հարաւային կողմը: Գագաթին վրայ հողին հաւասարութեամբ պատի մնացորդները չկան: Հարուի զառիվայրին վրայ կան զանազան շրջանի պաշտպանողական պատեր, հաւանաբար աւելի տան պատեր: Հարաւային զառիվայրին վրայ արեւմտեան ծայրին մէծ պատին ցածը կան տակառաձեւ նկուղներ՝ շարունակելով անկէ Խիրպէղի միջեւ. նոյն նկուղներէն մին մինչեւ հիմակ կայ, բայց զժբաղդաբար լեցուած է քարով: Այս տեղույն պատերուն շատերը լաւ որմաղրութիւն ունին, բայց նորոգուած են անոնք անփորձ զործաւորներէն. լաւագոյն պատերուն մէջ քարերուն միջինն է 80ով 50 սմ.: Կցուածքները կոտրած են, ուղղութիւնը իշխող է պատին

մէջ զրուած երկայն քարերուն պատահական լրացումով: Շումաքէրի կողմէ յիշուած պայտաձեւ կամարը անյայտացած է: Հիւսիսային արեւելքի զառիվայրերը՝ մասնաւորապէս անոնք որ կը նային տաճարին տեղույն վրայ, քարով ծածկուած են, ամբողջն ալ խիստ աւերեալ. մէծագոյն մասը խորտութրոգ քարէ հիմնարկութիւններու մնացորդներ են: Մէկ կամ երկու սիւնի ճակատամէջեր, քանի մը զուուներու սեմեր եւ զրանդիներ, ամէնքն ալ տեսնուածներուն մանրամասնութիւններ են, փոքր զորչ կրանիդ սիւնի մը կտորով միասին: Զառիվայրին խորքին մօտ նոյն որմաղրութեամբ զանգուածային պատ մը նոյն թատրոնին զէպի հարաւը կ'երթայ կամաց կամաց բարձրանալով զառիվերէն. ան արդի ճանապարհին տակ անյատացած է: Զառիվայրին խիստ խորը՝ փոքրիկ աղբիւրին մօտ 135 սմ. հաստութեամբ և լաւ որմաղրութեամբ կը շարունակուի. կը թըւի թէ ան շինուած է վերջին ժամանակները, ինչպէս ճակատամէջ (drum) սիւներ տեղ տեղ շինուած են անոր մէջ: Հիւսիսային զառիվայրերը մերկ են պատերէ, ինչպէս են հիւսիսային արեւելեանները: Խիրպէղը արեւելեան բլուրներէ բաժնող հովտին մէջ կան ընդարձակ աւերակներ. ուղղանկիւն չէնք. մը 22 մ. 13 մ. Այս տեղույն մէջ՝ ինչպէս կ'երեւի հատուած մը սալարկուած փողոցի մը՝ սալայատակին քարերը փոքր են և անկանոն, և հաւանաբար շինութիւննը յետին թուականի կը վերաբերի:

Ընդհանրապէս Խիրպէղ մահիլի չէնքերը զէ կերպով պահուած են, թէ իրը շինութիւն թէ իրը քանդակի: Անոնց թըւականը լայնորէն բլուզանգական շրջանին կը վերաբերի, թէս ոմանք աւելի կանուխի շինութիւններ են:

Պեղումներու համար աւելի կարեւոր տեղեր ըլլալ կը թուին Խիրպէղ էլ մահիլի հարաւային զառիվայրերը և թիլլ-էլ-Հիւսիսի արեւմտեան զառիվայրերը:

Յ. ԽԵՑԵՂԵՆՔ

Այս տեղույն խեցեղէններու զիխաւոր մասը բնականօրէն բիւզանդական է. բայց հօն կան բաղմաթիւ հոովմէական կտորներ և Խիրպէղի զագաթին վրայ արաբական

ջրդեղուած ամաններ ու Միջինգարեան գեղեցիկ մաս մը: Պղնձէ գարու կամ նախանական երկաթէ զարու կտորները հազուաւդիւտ են: Միայն երկու հատ գտնուած են որ այս տեսակէտով կտնուխուան կրնանը լլալ: Այս երկուքը գտնուած են Խիրպէցի հարաւային զառիվայրին խորը: Տքթ. Ալպրիխոդ կանխաւ գտած էր Պղնձէ զարուշերեկ Խիրպէցի հարաւային կողմը, ուր առուակ մը կը զաղէ տնոր երկարութեամբ:

Պ. Համիլթոն կտորներ տեսած է զարդարանքները քերուած, և համանմանները գտնուած ձերաշի մէջ բիւզանդական վերջին շրջանին կամ արաբակոն տիրապետութեան սկզբնաւորութիւնները: Նոյն տեղը կան բիւզանդական ամաններ, ինչպէս զանազան ջրի ամաններ ու կտորներ ճերմակ ներկի զարդարանքով:

Հառովմէական շերտեր ու կան հռն, շինուած «կնքահող»ը (terra sigillata) սերպից զանգուածով եւ կարմիր ջնարակուած կնքամոմով, բայց մեծագոյն թիւը բարակ կաւէ խիստ շատ թրծուած են. մակերեսով մութ կարմիր քան ըթունքներով և կնքահող»ը (terra sigillata):

Խիրպէցի զագաթին վրայ արաբական խեցելինները Միջին զարու հնութիւն ունին, առաւելապէս ջրդեղուած զեղին եւ կանաչ. կտորին մէկը ցցուած զարդարանք մը ունի, ջրդեղելէ առաջ կտորին փակցուած: Բնդհանրապէս արաբական խեցելինները Աղբլիղի վերջին խեցելիններուն նման են: Հոն կան նաեւ բիւզանդական քանի մը կտորներ կամ հին արաբական տպակիթ մասեր: Խեցելինք խիստ հոծ են թելլ-էլ-Հիւսնի եւ Խիրպէցի հարաւային զառիվայրին վրայ. հետեւեալ ցուցակը ցոյց կուտայ ընդհանուր բաշխումը:

Թելլ-էլ-Հիւսն. — Առատ, մասնաւորապէս արեւմտեան եւ հարաւի զառիվայրերը, հառովմէական և բիւզանդական:

Խիրպէց-էլ-Հիւսնի: — Հիւսիսային զառիվայր, — հազուագիւտ, բիւզանդական: Հարաւային զառիվայր, — առատ, հառովմէական, բիւզանդական, երկու շերտեր:

Պազիլիքա և Գերեզմանատուն. — Առատ, բիւզանդական:

Հարաւային գերեզմանատուն — Խիստ հազ-

ուազիւտ, բիւզանդական և արդի արաւրական:

Ճէպէլ-էլ-Ապու Խաս. — Գերեզմանատուն Բիւզանդական, հոռվմէական և քանի մը ապակիի կտորներ:

Բիւլիւլ-էլ-Թապաքաթ եւ Խտնտաք. — Հազուագիւտ, բիւզանդական, արարական, Միջնադարեան, քանի մը ապակիի կտորներ:

Տաճարին տեղը և «Վանք»ը. — Բիւզանդական:

ՄԿՐՏԻՉ ԵՊՈ. ԱԴԱԲԵՈՒԻՆԻ

Ն Ի Ւ Թ Ե Ր

ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(Տար. Այսու 1934 հը 119 հճ)

Սակայն հետզհետէ թոնովայի Հայ զաղութը սակաւացաւ, զաղութին նիւթական վիճակը ալ աւելի տկարացաւ, և վերջապէս 1859 ին Ա. Աստուածածին եկեղեցին փակելու որոշումը տրուեցաւ: Եկեղեցւոյն զոյքերուն մէկ մասը Ռուսանուգ տարուեցաւ իսկ մաս մըն ալ Ֆիլիպէ: Թոնովայէն Ռուսանուգ տարուած եկեղեցական զոյքերուն մէկ ցանկը ձեռքս անցաւ որ հոս կը հրատարակեմ. «Թըլոնովայ սուրբ Աստուածածին եկեղեցիսէն Ռուսուօչնուղայ կելէն էլիսատ քէափֆէսի զիան օլան մալար. 1 թանէ (= հատ) աշազիրք, 2 Ասմանորք, 1 Շարական, 1 Ատենի, 1 Գրիգոր Տաթեւացի, 3 Խորհրդատետր, 2 Աւետարան, 1 Մեկնութիւն, 1 Քերականութիւն Պաղտասար Դպիր առաջին հատոր, 2 Տաղարան (մէկը ցըռուած), 1 Փոքր Ժամապիրք, 1 Լուսաշաւիզ, 1 Պատ. Երուսաղէմի, 1 Գիրք Աղօթից Գրիգորի Ակեռացոյ, 1 Առկիփուրիկ, 1 Թովմայ Գէմբացի (23 կտոր զիրք), 22 շամտան փիրինձէն, 1 զշոց, 4 ծնծղայ, 6 նշխարք գալտամը, 2 իշյէն քափաքսըզ, 2 ըպրըք, 2 փիրինձ բուրզար, 1 զանգակ, 2 կիւմիւշ քառաթեւ խաչ, 13 շտպիկ, 2 ծնծղայ, 2 վարագոյր, 6 չուրչար, 1 իշ-